



40 ՓԲ.

ՇԱԲԱՓԱՓԵՐ

40 ՓԲ.

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծաբանական

ՏՆՈՐԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՇՄԵԺՄԱՆ

Հասցե, Ղալաթիա Նորատունկեան խան

ԺԲ. Տարի Թիւ 47

ՇԱԲԱՓ

29 Մայիս, 1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Յ. ԱՅՎԱԶԵԱՆ.—Կաղզուանցին հարիւրամեակին առթիւ:
Յ. Հ. ՀԱՅԶԱՐԱՊԵՏԵԱՆ.—Զանքիւզը ուռեցաւ:
Յ. Մ. ՀԱՅՆԵԱՆ.—Փորհարութեան դեղը:
ԶԵԼԵՆԻԱ.՝—Փեսացուն:
Գ. Փ.—Ալաֆրանկա:
Վ. Ա. ՀԱՅ.՝ ՓԱՓԱԶԻԱՆ.—Դիճակ:
Մ.—Տեսակցութիւն մը:
* * *.—Նկարներ:
ԵԱ—Իջ հաւատո՞ք:
ԱՓ.—Կէս ապտակ ալ Խափառիկին:
Ծաղիկի հեռագիրները:
Ազգային լուրեր:

տաքրքրուէինք զանազան հին մատեաններով և նորալոյս կենսագրութիւններով։ Յանկարծ ներս մտաւ Չուխածի-խանի մէջ կօշկակարութեամբ զրադող ընտանիքի հայր մը, ձեռքը բռնած կաղզուանցին եղբօրորդւոյն՝ Տէր Պօղոսի մի ձեռագիրը։

Մեր տովորական հետաքրքրութեամբը վերահասու եղանք թէ՝ այդ ձեռագիրը Սամաթիա իր բնակած տանը ձեղնայարկին մէջէն դըտած է։

Հա՞րկ է ըսել թէ Հայ կօշկակարը նիւթապէս նեղը մնացած ըլլալուն, կ'ոգէր մէկու մը ծախսել այդ գիրքը՝ աղջով-պիտիքով։

Նարամներով մեր քովը մնաց գիրքը կը խոստովանինք թէ բաւական լոյսեր, պաշտրներ քաղեցինք ձեռագրէն, և չնորհակալութեամբ վերագրձուցինք կօշկակարին, որ յուսահատ տարած ծախած էր յիշեալ գիրքը, մէկ անդղ ոսկիի։

Այս բարեպատեհ վաճառումէն օգտագով Արեւելի խմբագրութիւնը, մարտին մէջ կանխեց համառոտագիծ յօդուած մը կազզուանցիի հարիւրամեակին առթիւ։ Լքեալ Ձեռագիրը՝ բաղդատուեցաւ՝ կօշկակարին քովին խոյս տալով, մինչեւ Ս. Պատրիարքին ձեռքը իյնալու, ուրիշ տարածուեցաւ Հայր Մկրեանէն սկսելով մինչեւ մասնագէտ տաճկորան կուրտիկեան Ստեփան է-ֆէնտիին, Տ. Վահրամ-Մանկունի Սրբազանին, և հուսկ ապա՝ Տ. Գիւտ քահանային՝ որ զայն տպագրութեան յանձնեց։

Մահուցեալ ձեռագրին օրինակը՝ թողունք այժմ կուրի ափանց վրայ, և մենք դառնանք հո՛ս, մեր ուսումնասիրութեանը։

ԱՆՌԵՋՈՒԱՆՑԵՐ

ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

~~~~~

Ա. Յ.՝, շատ տարիներ առաջ՝ կ. Պոլոսյ Տ. Զաքարիա Պատրիարքին ծերութեան պատկերը տեսած էինք Արմաշու Մայրավանքի վեհարանին մէջ. բայց Ն. Սրբազնութեան կեանքի պատմութենէն ու մանրավէպերէն հաղիւ քիչ մը բան նիշած էինք կենսագրական յուշատետրի ինւթիւ կիս մէջ։

Կը հաւատասա՞ք, այդ մասին անդիր-Առնապուտները պիտի դառնայինք, երբ անտենկալ պարագայ մը չի դար լուսաւորել մեղ։

Եւ ահա՛ ինչպէս։

Ընթացիկ տարւոյս սկիզբը՝ որ մը ի Մէրճան, Մարդարեան ձանօթ գրատունը նստած՝ կը հե-

Տէր-Պօղոսի ձեռագրէն որոշ կ'իմացուի թէ՝ Զաքարիա Պատրիարքը՝ «յերկրէն Դաբեղինաց և գիւղաքաղաքէն կաղզուանայ», էր, յորում ճըդ-նեցան սուրբքն՝ Վարոս և Թաթուլ միանձնունքն իսկ Զաքարիայի ազգատոհմին համար դրուած էր:

«Յազգէն Փօքուղեանց որդի առն մեծատան ուրումն երեւելոյ՝ նոյն նահանգի՝ Բարիլոյս առնուն, և մայրն նորին վայելցացեան առաքինութեամբ նաղէ անուն, որ էր դուստր դիմաւորի նոյն գաւառի»:

Կաղզուանցին՝ փոքր հասակէն յարմարութիւն ունեցեր է պատրաստուելու կուսակենցաղ եկեղեցականութեան: Մանկական հասակին մէջ՝ տիւ և գիշեր հետեւած է ընթեցանութեան, և ի պատանեկութեան՝ Ս. Գրոց ուսմոն:

Ահա՝ այս յուսածիծաղ հասակին մէջ է, որ թողուլ կը տրամադրուի իր հայրը և մայրը, ինչպէս նաև աշխարհային ամէն զուարճութիմները ու բերկրութիւնները:

Ծնողքը՝ թէպէտ կը փորձեն որ իրենց զաւակը ամուսնացնեն, այլ նա՝ անսասան ու անյոդողդ կը մնայ իր որոշմանը մէջ : Ուստի կ'երթայ, կը հաստատուի յէշմիածին, ուր կը կատարելագործէ իր ուստումը, և իր մտաւորական զարգացումը ժամանակին ներած սահմանին մէջ յառաջ կը տանի:

Ժամանակադիր-կենսագիրը կը շեշտէ թէ՝ «յոյժ ընթեցասէր էր նա, մաքրակենցաղ, խոնարհ և հեղ, ինչպէս և սիրող առանձնութեան»:

Իսկ երբ Կաղզուանցւոյն ֆիզիքական նկարագրութեանը կը ձեռնարկէ, աւելի ոգեւորեալ շեշտով մը կը բացատրէ անոր յատկանիշերը, մանրամասներով թէ, «Հասակաւն էր երկայն, դիմօքն գեղեցիկ և ահեղակերպ իրբեւ զառիւծ» . լոյն երես՝ և լայն ճակատ, աչօքն և որնդամբքն չափաւոր, և հերալի յոյժ, և շնորհալի, և միանդամայն հիանալի և զարմանալի»:

Տ. Զաքարիա՝ «կամօքն Աստուծոյ— ինչպէս դրուած է—վարդապետ ձեռնադրուած է ի Ռ.Մ. թուականիս Հայոց, յուսարարապետ եղիազար եպիսկոպոսէն, և Եպիսկոպոս ձեռնադրուած Շամախեցի Տ. Յակոբ Ս. Կաթողիկոսէն, ուրիէ կ'ընտրուի նուիրակ Թոքատի քաղաքին, որ յայնժամ էջմիածնայ Տէրունի վիճակներէն էր»:

Տ. Զաքարիա՝ յետոյ և. Պոլոյ նուիրակ

կարգուելով Տ. Ակմէռն Կաթուղիկոսէն, մայրաքաղաքո կուգայ, ուր իր խղճամիտ պաշտօնալարութեան մէջ կը գնահատուի Աղդային մեծամեծներէն, և ի. Պոլոյ Պատրիարք կ'ընտրուի «ի Ռ.Մ. թուականիս մերում, ի յելն նոյեմբերի, ի տօնի առաջին լրտաւորչայն մերոց, Թագէսովի և Բարթուղիմէսովի. Յաւուրս Արքային Օսմանցւոց Սուլթանն Մուստաֆայի»:

\* \* \*

Կաղզուանցի Տ. Զաքարիա Արքեպիսկոպոս երկու շրջան Պատրիարքութիւն վարած է:

Առաջինը՝ կ'ակսի 1773 Նոյեմբ. 28էն մինչև 1781 մայիս 28, յորմէ յետոյ Մուտանիսայի գծով ի Պրուսա մեկուսացած է, հետն առնելով իր ձեռնասուն աշակերտներէն՝ վանցի թովմաս վարդապետը, Գարադօչ Պօղոս վարդապետը, Յակոբոս Սարկաւագը, Տիրացու Մեսրոպը, և այլք:

Ինը ամիսներ Պրուսայի մէջ առաջնականուելէ ետքը, Գումգարուի Մայր-Եկեղեցւոյ մէջ 1782 մարտ 31ին, միաձայնութեամբ պատրիարքութեան կը վերակոչուի Կաղզուանցին, որ Պրուսային Գարսաք և Զէնկիլէր գիշերը համդիպերով եալովայի նաւահանգիստը կ'իջնէ, ուր կիւլլապետն Յովհաննէս աղան, որդին Խովրացու Յարութիւնը և աղդականը կարապետ աղան՝ յատուկ նաւ մը վարձած բերած էին : Սրբազն Կաղզուանցին և հետեւողք, կը նսակննաւը՝ այդսակայն օդը սաստիկ լուսական կղզի մը կ'անցունեն նոյն գիշերը, և հետեւեալ օրը՝ խազաղ ծովով Հարէմ-Իսկէլէսի կ'ենեն, ուրիէ ծանուցուելով նորին Ամենապատուութեան ողջամբ ժամանումը՝ նոյն ատենի աղդային ջոջերը կուգան, և հանդէտով կ'առաջնորդեն ի Պատրիարքարան, ուր այս անգամ, մինչեւ իր մահը կը պաշտօնավարէ, արդիւնաւոր շրջան մը բոլորելով, և կը թաղուի Գուրաչչմէի եկեղեցւոյն բակը, որուն վերաշինութեանը համար յատուկ զումար մը թողած և իր լանջակիր Ա. Կենաց-Փայտի խաչը՝ նոյն եկեղեցւոյն կտակոծ էր :

\* \* \*

Կաղզուանցին կ'եանքէն՝ թէ՝ ասկից առաջ Պէրպէրեան Աւետիս Պատուելիի պատմութեան մէջ, և թէ՝ ներկայ աւարտայս մարտ 11էն ի վեր Արեւելիչի մէջ, և մանաւանդ վերջընթեր կիւլակէի կամ Երեւան Խաչի տօնախմբութենէն ի վեր, Անոր հարկարամեակին առթիւ, տեղական

զանազան լրագրաց մէջ բաւական յօդուած-ներ և նկարպիրներ գրուեցան, հրատարակուեցան։ Մենք ալ ուզեցինք՝ մեր բաժինը նուիրել, և մեր պաշտօնակիցներէն մոռցուած կամ վրիպած ծանօթութիւնները, ըստ կարելոյն, ծրագրել և հրատարակել։

Արդ, կուգանք, իրեւ ամրողջացուցիչ մաս, քանի մը շահեկան ծանօթութիւններ ալ յաւելու, քաղելով Ֆէր-Պօղոսի ծանուցեալ ձեռագիր մատեանէն։

Կաղզուանցիի եզրօրորդին՝ ոչ միայն իր մեծանուն Հօրեղբայր-Պատրիարքին կինոզգրութիւնը պատրաստած է այդ գրքով, այլ և անոր պատրիարքութեան օրովը եղած կայսերական եօթը հրովարտակներուն պատճէններն ալ զետեղած է հոն։ Նմանապէս «ախտարմայից» (ականջը խօսի Ազգընտիրին) պատմութիւնները մանրամասնօրէն գրած է Գրած է նաև Ասորի ժողովրդեան Խընդրանքը, որպէս զի իրենց կաթողիկոսը մեր Կ. Պոլսոյ Պատրիարքին արգովը՝ նստի և ենէ, և ոչ ուրիշն Այդ ձեռադիր մատեանի հրովարտակաց մէջ նշանակուած է թէ՝ «Ազգն Հայոց մէկ բեռն և քառասուն հաղար ստակն՝ յամ յամէ յանձնէ զմուքաթայն յարքունիւու»։

Վերահաս եղանք թէ կաղզուանցիի օրով ժամանակակից ազգեցիկ Ամիրայն եղած է՝ Ակնեցի Պետրոս Ամիրան, թէ՝ կաղզուանցին 1784 սեպտ. Յն, ուրբաթ օր մը, Սոյ հանգ. Եփրեմ Կաթուղիկոսին տեղ՝ Տ. Թէոդորոս համեստակենցաղ եպիսկոպոսը՝ Մայր-Եկեղեցւոյ մէջ կաթուղիկոս ձեռնադրած է հանդիսապէս, թէ Յերայի և Նաուլը-Գաբուի Հիւանդանոցները Զաքարիայի Պատրիարքութեան օրով շինուած են, թէ՝ Մայր-Եկեղեցւոյ մէջ մայուն Ջրհանը առաջին անգամ Նորին Ամենապատութիւնը հաստատած է՝ Զաքարիան 72000 մառչիլ ըրած կտակին՝ միւթէվէլլի և յատուկ տնօրինող կարգած է Ֆէր Մովիկսի որդին՝ մահաէսի Սիմէսն Ամիրան (Ճանիկ Ամիրայի Հայրը) զիտակյութեամբ Հովուեան Չօպան Ամիրային, Ազնաւորեան մահաւեսի Գասպար Ամիրային, Տաքէսեան Յհաննէս Ամիրային, Ա. Աստուածածնայ Եկեղեցւոյ միւթէվէլլի՝ Լիմոնճեան Յօհաննէս Ամիրային, և այլն։

Ո՞ր մէկը յիշատակեմ. և սակայն այդ ձեռադրին մէջէն՝ մեզի համար ամէնէն հետաքրքրականն է, նոյն ժամանակի ՅՅ հայ արհեստաւորաց յուցակը, որ յաջորդ յօդուածիս յառաջաբանը պիտի ըլլաց։

Ա. Յ. ԱՅՎԱՐԵՆ

## ԶԱՄԲՐԻԴԻ ՌԵՋԻՍՏՐ

•••••

Եիտակը ըսելով ուելայի հանդպեցանք կարգ մը կամ շատ մը անձանց հետ, որք կը կարծեն թէ՝ իրենց խելապատակին ամէն արտադրութիւնները պէտք է հրատարակուին ի փառս արդի գրականութեան. մեր խելքը հանելէն ի վեր արդէն լրագրութիւնը միշտ զրաղած է այդ տեսուկ յաւակնուաներով, որոնց պատճառաւ իրմարդգրատանց զամբիւղները ծանրութեանց տակ կքելով, պատճառ կ'ըլլան աղբակրաց բողոքներու։

Մենք մեր հաշւոյն շիտակը զզուեցանք անիմաստ, անճառնի գրութիւն բերողներու այցելութիւններէ. առատուն կանուխ ելլողը, գիշերը քունը շտանողը, նպարավաճառին հետ կուռողը, ժամկոցին հետ զժառողը ծրարներով գրութիւն շալկած կը վազէ խրագրատուն, հասկցնելու համար թէ Ծովէնի նոր փայլ մը պիտի ստանայ այդ երկարապատում, անծար եւ անվերջ գրութիւնները հրատարակելով եւ տօնմային զրականութիւնն ալ պիտի փայլի ոչ միայն ներկայ ժամանակիս մէջ այլ նաեւ առ յաւէտ. ընդհանրապէս խլէզներ եւ խրլուաներ են որք աշքերնին Ապլամիկցներով, աղջուամազ պեխերնին ոլորելով, կ'սպասեն որ ժողովորդը կոթող մը կանգնէ, դա փնիներ կազմէ եւ ովաննաներով ողջունէ իրենց պէս մեծահանձար բանաստեղծները, գրագէաները կամ ընկերաբանները. բայց աւելի լաւ չըլլա՞ր համոզելով զիրենք թէ հանձարնին աւելի պատշաճ է լեմոնի կեղեւներով փառաւորել արժանաւորապէս, եւ մեծ ուրախութիւն պէտք է զգան իրենց գրութեանց միայն մէկ կողմ նետու ելու համար։

Այս քանի տարի է որ զրեցին ալ, գրեցինք ա՛լ, եւ գմբազգարար չկրցանք ցարդ հասկցնել թէ՝ այս տեսակ խայտառակ գրութիւններ արտադրելէն, շատ աւելի օգտակար, շատ աւելի շինիչ է կարգաւ, միշտ կարգալ, հասկնալու համար թէ գրագէտներ կան, որոց քովիրենք հիւլէներ ալ չեն համարուիր. այն տաեն կը զիտնան որ ոչ թէ գրիչ ձեռք առնել, այլ զրիչէ մղոններ հետի կենաւու են՝ մինչեւ այն եւ ատեն, ուր իրենց միտքը հասունցած ըլլալով, կարողանան բան մը հասկնալ եւ հասկցնել զրական ասպարէզի, մէջ։

Եիտակը սրտէս արիւն կ'երթաց, տեսնելով զամբիւղը կտացնելու. ստհմանուած գրութիւնները, որոց պատրաստութեան համար ինչ քրտինք թոփուած է, ինչ միտք րոգնած է, ինչ սիրտ մաշած է. աւելի լաւ էր անցրւտ փոխանակ ասան՝ անօգուտ եւ ունայն յոգնութեանց՝ նստիլ գէթ էկ ընել մանաւանդ այս մայիս ամսուն մէջ։

Մեր մորմոքը կ'աւելնայ տեսնելով այս տեսակ նետուած գրութեանց մէջ, այնպիսիներ որք երկրորդական վարժարանի շրջանաւարտներէ գրուած են՝ ամբողջ տառասխալներով լեցուն. մի՛ հարցնէք իմաստը, վասն զիս գանելու համար, ո՛չ թէ դիոդեննեան լապտերը այլ միքրոսքորն ալ անօգուտ է։

Հա՞րկ է օրինակներ տալ. չարժեր պիտի ըսէք, բայց

կը հարցնեմ ձեզ թէ երբ խմբագիր ըլլովք կը հրատարակէք սա տեսակ ստանաւոր մը.

Մեղայ մեղայ մինչեւ հիմայ  
Քանի առնէտ եւ կամ քեզա  
Պոչէն բռնած կերաս փիսիլս  
Որ ցաւցնես հիմայէ կըս ելն. ելն.

Տեսա՞ր, իշու ասոր ստանաւոր կ'ըսեն եղեր, եւ զայս հրատարակելու է եղեր եւ ամէն մարդ կարդաւ լով տաղաչափութիւն, բանաստեղծութիւն պիտի սովորի եղեր :

Ուրիշ կայ. մեր աշխատակիցներէն մէկը կ'ելլէ արուարձանի մը աշխարհագրական մասը կը գրէ նաև չի մէջ. ահա յուզում մէն է կ'ակսի եւ բալթօն առնողը, կօշիլը հագնողը վրփրալով կը վազէ խմբագրատունէ խմբագրատուն, արժանապատութիւննին պաշտպանելու համար, ձեռքերնին բռնած իւնիթ ու խելառ գրութիւն մը, զոր ստիպուեցանք իմաստը գտնելու համար տարրալուծարան զրկել:

Այս տեսակ հազարաւոր օրինակներ կան, զորս մէջ բերելու չափ ո՞յլը չենք փառք Տիրոց :

Ի վերջոյ կը խնդրենք սոյն աեսակ մեծահանձար գրողներէ, որք բարեհաճին խնայել իրենց եւ մեր սիրու ու միտքը՝ մտածելով որ պարտականութիւնն չունինք նոյն իսկ կարգալու համար մեր համբերութիւնը բազմապատկելու եւ ատով ենթարկուելու ջղային հիւանդութեան, իրենց պէս Բայց երբ կ'ուզեն անարատճառ գրել, միշտ գրել՝ ըսելիք չկայ ատոր. եթէ մենք չենք կարող գնահատել թող չի յուսահատին. նպարավաճաները սլանիր դնելու համար թուղթի ոլովք կ'ունենան :

Յ. Ս. ՀԱՅԱՐԾԱԳԵՑԵՑԵՆ

## ՓՈՐՃԱՐՈՒԹԵԱՆ ՊԵՂ

• • •

Ռերայ բնակող դիւրակեաց եւ ամուրի յիսունաց պարոն մը, եւրոպացւոց սովորութեան համեմտակերակուրը տանը մօտակայ ճաշարանէ մը բերել կուտար :

Նախապէս ըսենք թէ պարոն Պետրոս, թէնւ ազգու հայ, բայց իր ազգութիւնը ամօթ կը սեպէր իրեն, եւ անունը ֆրանսացնելով Բիէռ եղած էր. ինչպէս որ վաղեմի սպասաւորը՝ Ակնայ Կարմրկապ գեղէն Պոլիս եղած թուլմաս էմմին, զարմանալի գիւրութեամբ, չքեզապէս թօք եղած էր, չնորհւ մեր մօնիքօ Բիէպին :

Միւսիւ Բիէռ, անցեալները՝ միլիոնատկունի եւ այրի տիկին էլլույչէն, իրիկուան ճաշի հրաւիրաւած էր, որուն երեկոյները այնչափ անուանի են հայլութ յորջորջաւոլ մերայնոց համախմբումներով :

Որոշեալ որը, երբ Բիէռ ալ կը պատրաստուէր երթալու, ժամանակէ մը ի վեր զինքը տառապեցնող վարհարութիւնը բռնելով, ստիպուեցաւ ոյս հաճոյքէն զրբկուիլ ուսակ նայն երեկոյթէն բացակայ գանուելու ստիպեալ ըլլալը ծանուցանող նամակ մը գրեց ավուն էլլոյին եւ սպասաւորը կանչելով, ըստու

— Թօմ, այս նումալը մատամ էլլիզային տա՛ր, տուր, եւ իմ իրիկուան ճաշս ա՛ս, բե՛ր :

Թօմ խղճի մոօք ալիրչը նամալը տարաւ ալինոջ յանձնեց, եւ լոխն դէմը սպասեց :

Տիկինը դորմանօք հարցուց թէ ինչու համար կը սպասէ :

Որուն մեր երանելի Թօմը լրջօրէն պատասխանեց :

— Էֆէնտըմ, աղաս ըստաւ ուր, էտ մէքթիւդն ձեզ թէսիմ անիմ ու, իրկունուան կերակուրն էլ աւնիմ ու տանիմ :

Տիկին էլլիզ, թիւրիմացութիւն մը ըլլովը հասկնավ հանդերձ, հրաման ըրաւ որ ընտիր համագամներ պատրաստեն զոր յանձնեց ծառային եւ յետոյ չի մըն ալ շահնակ զնելով հուտատարիմ Թօմին գրագանը ըստու :

— Այս ալ միրգի ժամանակ ապացիդ հրամցուր :

Թօմ վերագրածաւ, եւ ո էրը ձեռքի մեծ կողովը տեսնելով ինքնիրեն ըստու :

— Կ'սրեւի որ այսօր ճաշարանին մէջ սրտասովոր բան մը անցած է տեսնենք :

Մեքենաբար սեղան նստելով առաջին ապարագ ու տեղ սկսելուն, զարմանքը տառաւ եւ տակաւ տիսորժակը բացուիլ սկսաւ. երբ կարգը մանեղիներու եկաւ, ախորժաք կրկնապատկուելով զարմանքն ալ աւելցաւ. խորոված վառեալին սքանչացաւ, հորմու երշիկին զմայլեցաւ, տապիտած պարագունետ ձկան չուարեցաւ եւ բալորովին հիացած մնաց տեսնելով անուշեղիներն ու տեսակ աեսակ լնտիր աղանդերները, որովհետեւ իր ճաշարանէն ներբէք չէր տկնկալեր որ այս օրինակ առաջին կարգի ուտելիքներ զրկեն իրեն :

Միրգի ատեն, Թօմ տիկինջ պատուէրին հաւատարիմ շամբանեացի շիշը գրագանէն հանելով սեպանին վրայ դրաւ :

Այս տեսնելուն պէս, մեր մօնիքօ Բիէռը կասկածիլ սկսաւ, ի վազուց յաճախած ճաշորանատէրը, երբէք իր մօնիքն այս օրինակ ընթացքի մը մէջ դժոնուած չէր :

— Բեղի բան մը ըսեմ, Թօմ ըստ ապատուորին անպատճառ այսօր շատ անուշ վարուած ես ճաշորանապետին հետո, որ այս ընտիր կերակուրները տուեր է :

— Պէկա, լօքանիմածուն հէտարին է մնացեր ուր էդ կերակուրները ա՛նիմէ; հիւրմինքդ մէքթուան մասամ էլլիզային տար ու իրկուան կերկուրը բերել սրորը ալ բիր իսկնը, ծառայական էլ էնորմէ ուղեցի ու ձեր էմբիւն միւսիմապով չտ'ատալ ֆէս բերի :

Սրիկայ, գոչեց միւսիւ Բիէռ, վերջին տատիճուն զայրացած եւ խեղճ սպասաւորին օձիքն բանելով սկըսաւ անինայ թսուկել. խեղճ Թօմ այս անակնիւու լըմորած կը պուար :

— Էֆէնտըմ, քէրէմ ինայէթ արէ ուր մէսէլէն ախուածէյով իփատէ անիմ . . . հէմ՛ էլ, քէօթէ՞կը իշ ճիշիքը է ուր, տիւրիւսթ աի խօրըթէնք իսկնը, ծառայական էլ օլտուիմա ճէնապ ու ճէվապ ունիմ :

Միւսիւ Բիէռ ինքզինքը զսպեց, զգալով որ Թօմի նման հաւատարիմ սպասաւորի մը դէմի իր ընթացքը անվայել էր, ուստի վերջին աւտիճան յուսահատ

կը խորհէր թէ այս ճակաղուածը՝ ի՞նչպէս դարմանելու էր մէկին ի մէկ խորհուրդ մը միտքը լուսաւորեց, Թօմին կէս ոսկի տալով, պատուիրեց որ ծաղկեփունջ մը առնէ եւ տանի իր կողմանէ մատամ կիլդային տայ. յետոյ այս ըրած գիւտէն գոհ, թէկնաթոռի մը մէջ բազմելով սպասեց :

Ժամուկէս վերջը սենեկին դուռը բացուելով, Թօմներս մատ եւ խղճի մոօք երկու քառթ ոսկիներ սեղանին վրայ դրաւ:

—Ի՞նչ են ասոնք հարցուց, մօնսիէօ Բիէռ բան մը չհասկնալով:

—Զիշէկին տէսթէին պէտէլն պիր թէմամ թէտիէ արաւ, ըստ, մեր Թօմ էմին, այս անգամ տիրոջը հրամանը ճղիւ կատարած ըլլալու գոհունակութեամբ:

—Ի՞նչ կ'ըսիս, ի՞նչը, ո՞վ վճարեց:

—Վէօվ այ վճարէ պէկս, չիշէքձիւյին կէս վիօսկի տուանք, Փասէթ մանտաման ծառայականիս ձեռքը քառթ վէօսկի մը սրխըտրմից ըրաւ իսէ, ուսումնիզով մի հասկցուցինք ուր տիրիւթ պէտէլն կէս վէօսկի է, քառթ միտլ տրվաւ ու գիմմէթն պիր թէմամ թէսվիյէ արաւ:

Խեղճ Թոմ շէր համկցած թէ տիկնոջ առջի տուած քարթ ոսկին իրեն նուէր մըն էր, իսկ գալով մեր մօնսիէօ Բիէռին, քիչ մնաց որ խենթենար, փորհարութիւնը սաստկանալով անկողին ինկաւ. Երեք որ անլնդհատ, ճաշ եւ ծաղկեփունջ կը զաւանցէր. Թօմ խոր տիրութեան մէջ, տիրոջը սնարին մօտ անխոնջ կը հսկէր «Բիրէ վէօր շրջի ի խաւարի» աղօթելով:

Վերջապէս չորրորդ օրը միւսիւ Բիէռ ինքզինքը գունալով, առանց Թօմին իմաց տալու, ուղղակի տիկին ելիզային ներկայացաւ՝ տեղի ունեցած ամօթալի սիալանացը ներողութիւն խնդրելու:

—Սիրելիդ իմ միւսիւ Բիէռ, ըսաւ տիկինը, չնորհալի կերպիւ զինքը ընդունելով, բոլորովին ներուած է ձեզ, շատ աղէլ հասկցայ որ ձեզ կողմէ տրուած հրամանները ձախողուածներու կը հանդպէին, ուստի այս զաւեշտին գերասաններէն մին ալ ես ըլլալ ուզեցի:

Իսկ մեր արժանի Թօմ էմին, մինչեւ այսօր տիրոջը քովլ կը ծառայէ, պայմանաւ որ ասկէ վերջը Տիկին ելիզայի ապարանքը ուոք չախտի կոխէ:

Վերջնասալէս սա ալ ըսկնք թէ մօնսիէօ Բիէռին փորհարութիւնը սայն դէպէէնյետոյ բուրովին ապաքիներ է:

### Յ. Մ. ՀԱՅԱՆԿԱՆ

## ԱԼԱՅԲՐԱՆԿԱՆ

Ճամանակէ, մը ի վեր մէծ ոգեւորութիւն մը կը տեսնուի կարգ մը կանանց եւ օրիսրդաց մէջ, աշխարհարաբ կոկելու եւ արդի հայերէնը մաքուր խօսելու մասին. լա՛ւ: Առ այս տրուած կարեւորութիւնը տակաւ ալաֆրանկայի կարգ սնցած ըլլառվ, կը տեսնուին 70—80 գարուններ ողջունող խաթուններ ալ, որոնք

քաջալերած ըլլալու համար նոյն ալաֆրանկային հետեւողները եւ կամ գուցէ անոնցմէ բանով մը վար չմնալու մտօք, իրենք ալ սկսուծ են անոր հետեւիլ եւ այսպէս իրենք վիրենք բարեւէնչէրու արժանի հանդիսացնել խիստ լու:

Տարապարտ բամբասանաց տեղի չի տալու համար փութանք ըսել թէ սոյն ալաֆրանկային հետեւող են միայն անոնք, որոնք Աը Բէն զանազանելու համար վարժակետի կը կարօտին:

Դաղափար մը տալու համար Մազիկի աղնիւ ընթերցողաց եւ ընթերցողուհեաց, սոյն ալաֆրանկային նկատմամբ, յառաջ կը բերենք հետեւեալ խօսակցութիւնը, որ անդի ունեցած է երկու կանանց միջեւ:

—Բարի լոյս, Դիքին Մասի:

—Բարի լոյս, Դիքին Խնթառամի:

(Բարեւի այս ձեւն ալ նոր է եւ ալաֆրանկայի կարգ սնցած, եւ մեր նախնեաց աւանդական «Աստուծոյ բարին»ը իրեւու պայտանչին ինչ եւ հին գլուխներու յատուկ, մերժուած եւ նետուած է պայտի սպիտութեանց կարգը . . .)

—Ինչի՞ս էք, սիրելիս, հանդիսու էք, Գարդարիք աղան ի՞նչպէս ժամանաք քանցնէ, իրաւ որ սիրդս չափազանց ցաւած է, առդու երեքոյ ասքից քամնի քը դառնայ, վեր անգամ չի նայիր . . . :

Մի՛ վզգանաք, գիքին, բնութիւնն է այն, գուլուխը աղջին քախած քը քալէ: Զեզի լուր մը հաղորդեմ: Դիքին Հոռոփիկը վաղը գաք դուն երթալու բատրաստուած էր, չի բիդի երթայ:

—Ի՞նչ բազառաւ արդեօք չի բիթի երթայ:

—Քոյրին հետ քնքամցրը գունը աղջիքեսի բիդի երթայ:

—Բայց ինչու համար չերթայ, գաք դունը երբորու ուղէ քրնայ երթալ, այնքին չի, բանձր, շատ բանձր հասաքով, քարոյտ աշքերով, գեղին մազերով, սեւ բեխերով շիք, շատ շիք երիտասարդ մըն է:

—Ինչենի՞ է:

—Արհեսդը՝ ձուքնագործ (ձկնորս) է, նսդած դունն ալ իրն է, խմուցք չունի ամենեւին, սուրչարան, գինարան շերթար, շատ բարքեշտ տղայ մըն է:

—Աստուած դայ, մեզ է աղջիքը, մանչը դուն փեամ՝ բիթի երթայ:

—Զէ՛ . . . դուն ունի մանչը, մեց դուն մը, բանձր դուն մը, երեք յարքով բանձր դուն մը. . եւ ես քեզի բան մը բուօմ, բայց խօսքը մէջերնիս, թէ որ աղջիքը հարս երթայ նէ, քը հայհընդի, քը հանգստանայ . . . վերջարէս շագ աղջէք խըսմէթ մըն է, դառօսը մէքհազիքիդ գուլխուն:

—Ամմէն ամմէն, Ասդուաց լոէ ձայնդ :

Ո՛վ դուք, այս կարգի տիկիններ եւ օրիսրդներ, թէ եւ քառի ինձ ձեզի խրատ տալ, բայց եկէք, խօսք

մտիկ ըրէք՝ (ա)ով հնչուելիք բառերը (գ)ով, (կ)ովք՝ (ք)ով, (ալ)ովք՝ (բ)ով, (ծ)ովը (ց)ով, (ձ)ովք՝ (չ)ով մի՛ հըս-  
շք, որովհետեւ այս կերպով թէ բառերը անհասկնալի  
կ'ընէք, թէ ձեր բուն նպատակէն խիստ շատ հե-  
ռացած կ'ըլլաք եւ թէ՛ ձեր վրայ չարամիտ ծիծաղներ  
կը հրափրէք. մեր անուս հաւերդն ու հանիները ինչ  
պարզութեամբ որ կը խօսէին դուք ալ խօսելու մասին  
անոնցմէ ձեզի ժառանգ մնացած նոյն պարզութեամբը  
խօսեցէք, ևթէ գրոց աշակերտած չէք ժամանակին, ինչ  
որ մեղադրելի չէ. եւ ահա այն ատեն իրական ալա-  
ֆրանկայի մը հեղինակը հանդիսացած կ'ըլլաք, հաս-  
կըցա՞ք հիմայ, «զօտ ըլա կիւզէլիք օլմազ» կ'ըսէ, ա-  
ռածը:

Գ. Փ.

լով խել մը առաջարոց պատմութիւններ կ'ընէր եւ ամէնքը  
ահարեկած մտիկ կ'ընէին, մանաւանդ մէկը մեծ սարսուռ  
տուաւ ունինդիրներուն:

—Ես մօրեղբայր մը ունիկ, Աստուած ողբարի հոգուն,  
Վեցհազարեայ կը կարդար. իրիկուն մը մութուն անկող-  
նէն ելլալով դուրս կ'ելլէ եւ առանց ճրագ վառելու  
դէպ ի ճեմիշը կ'երթայ, կը նայի որ հօն լոյս կայ. նախ  
կը կարծէ թէ իրեններէն մէկը հօն կը զտնուի, քիչ  
մը կ'սպասէ. բայց պէտքը զինքը կը նեղէր. զուուը կը  
զարնէ պատասխան մը չ'աւնէր. կը զարմանայ. տանը  
մէջ գտնուողներէն ամէնուն ալ անունովը կը հարցնէ-  
դարձեալ պատասխան չի կայ. խեղճ մօրեղբայրս կար-  
ծելով որ ներաը գող մը պահանջանած է, իր սենեալը կը  
զանայ եւ ատաճանակը առնելով հօն կուգայ. ինքը  
կտրիմ մարդ մըն էր, անսանկ աշէմէ՛ բանէ շէր վախնար-  
ծեմիշին դուռը ուժով մը կը բանայ ի'նչ տեսնայ. . .  
կատկարմիններ հագած աղջիկ մը, ձեռքը երկայն սուր  
մը, հօն կեցեր է. աչքերէն կայծակներ կը ցայտէին. մօր-  
ելլբայրու սարսափահար ատրաճանակը անոր վրան կը  
պարագէ մեքենաբար, բայց ինքն ալ շանթահար հօն կ'յո-  
նայ . . .

—Շատ զարմանալի բան, կը յարէ Դանիէլ ժպտելու,  
այն կարմիր աղջիկը ի'նչ կը փնտուէր ճեմիշին մէջը. . .

—Մի՛ խնդար Պ. Դանիէլ. . . մօրեղբայրս առ-  
տուն հազիւ կրցան այւէլմէ իւ ընէր. Շոբախ մը լե-  
զուն բանուած էր. շատ դժուարութեամբ բայցուե-  
ցաւ, բայց հէգ մարդը ամիս մը անկողին պատկած  
մնաց եւ երբ օր մը մեր թախանձանքներուն չդի-  
մանալով այս պատմութիւնը բրաւ յետոյ, անկողի-  
նէն ցատքելով ելաւ եւ սկսաւ ինդալ, պուալ, ս ենեա-  
լին մէջ անդին ասդին վազվառել . . . խենթեցած ըլլալը  
հասկցանք, յիմարանոց գրինք, ուր տաճնը հիգ օր ապ-  
րելէ վերջը մեռաւ :

—Եփէնտիմ դուք տասր ի'նչ ըլլալը չկրցա՞ք հաս-  
կընալ. . . ձեր մօրեղբայրը միշտ վեցհազարեայ կար-  
դալով երեւակայութիւնը սղտորած է եղեր. եւ այն  
ձեռքը սուր բանած կարմիր աղջիկը՝ որուն աչքերէն բոց  
կը ցայտէր, ուրիշ բան չէր, բայց եթէ ցնորք:

Եւ այս կերպով խօսակցութիւնը կը շարաւակէր.  
պղափկ Հրանդ Արթուրէան իր հօրը ծունկերուն քով  
կծկտած կը գողդղար:

Մերկէլ աղա իր յիշատակներէն քանի մը ծաղիկներ  
կը նետէր մէջտեղ. Օր. Ուլումպիկ Պ. Դանիէլին կողմը  
կը բռնէր :

Երբ ժամը գիշերուան ութը ըլլալը հասկցուեցաւ,  
Պ. Դանիէլ տուն երթալու համար ոտք ելաւ, բայց  
Մերկէլ աղա շթողուց:

—Այս օդին մինչեւ ձեր տունը երթալ կ'ըլլա՞յ,  
Դանիէլ «չէ ուղեր ճէպ յէպ»ի պէս նազէր ընել  
վերջը ընդունեց հրաւէրը:

Մերկէլ աղա, Պ. Միքան Արթուրէան (որ չէ մոռ-  
ցուած կարծեմ թէ Մերկէլ աղային վիօլոնսէլ սորվող  
հարազատն էր) եւ Օր. Ուլումպիկի միջեւ կատարուած

**ԺԵՍՈՍ.ՑՈՒՆ**

Ճ Ի Ւ Ա Զ Ա

Զմեռուան ցուրտ գիշեր մը դարձեալ պարսն Դա-  
նիէլ Արթուրկեաններու տունն է. դուրսը մրրիկը կատ-  
ղած գաղանի մոնչիւններ կը հանէ. աղակինները դողեր-  
նէն կը սարսուան:

Մերկէլ աղա բիքէթը աւարտուեր է. ամբողջ ընտա-  
նիքը վառարանին շուրջը բոլորուեր են եւ թէյ կը խմեն:

Խօսակցութիւնը՝ վառարանին մէջի կրակին պէս բոր-  
բոքսի, մշտ ուշիւրուն շուրջը կը դառնայ: Մերկէլ ա-  
ղային խաղակիցը ջերս հաւատացաղ մըն է բէրներու-  
գոյութեան. խոկ Դանիէլ գիտնականի հովեր առնելով կը  
հերքէ ամէն ինչ որ գիտութեան եւ ուսուան բովէն  
չանցնիր:

—Եփէնտիմ, կ'ըսէ, ասանկ բաններ տղայտկան ցը-  
նորներ են . . .

—Ի'նչ կ'ըսես, կ'ընդմիջէ խօսակիցը, հրամանքդ-  
պէց հաշութայ կարդացա՞ծ եմ. —ո՛չ. անանկ է նէ ասան-  
ի բանէր ըսելով ծաղրելու իրաւունք չունիս:

—Ես վեց հազարեայ կարդացած շեմ, բայց անանկ  
գիրքեր ուսումնասիրած եմ որ ասանկ է նէ ինծի ինծի կուգան:

—Կը ներես պարսն, ես քեզմէ աւելի տարած եմ,  
քեզմէ շատ աւելի բան տեսած ու իմացած եմ. քեզի սա-  
չաչիր կիրառմ ըսել որ ժամանակին պանքա եւ ուրիշ վըս-  
տահելի դրամաստուններ չի կան եղեր, ուրիշն մարդ մը  
իր տասկները հովին տամ'ը եւ կամ բնակած տանը մէկ  
ծածուկ աւելը կը պահէ եղեր. անկէ վերջը կտալ մը ը-  
նելով սադայէլին պահպանութեանը կը յանձնէ եղեր.  
եթէ աղ կտակին մէջ նկարագրուածին պէս մարդ մը  
դտնուի սադայէլին ծառաններէն բէրէ մը երեւակը  
անոր կը յանձնէ եղեր գտնձը:

—Այս ուր է անանկ բանի մըն ալ ինծի երեւար,  
կ'ըսէ Մերկէլ աղա խնդարով:

Դանիէլ ալ կ'երազէր զայս. խեղճը ո՛րչափ պէտք  
ունէր այդ գանձին:

Մերկէլ աղային խաղակիցը իր խօսքը շարունակ-

(Նար. Թիւ 46էն)

խորհրդակցութեամբ որոշուեցաւ որ Պ. Դանիէլը Միքայէլանին ննջասենեակը պառկըցնէն :

Եւ ամէնքը իրենց սենեակները կը քաշուին. Մերկէլաղա կ'ուզէ Դանիէլը մնչեւ Միքայէլանին սենեակը տանիլ . բայց Դանիէլ կ'ընդդիմանայ՝ «ո՛չ չեմ ուզեր որ ինձի համար սանդուղներէն վեր ելլաս յոդնիս» :

— Ե՛ս սասանի է նէ Միքայէլանին սենեակը սանդուժէն վեր ելլալուդ պէս ճշշդ գիմոցդ կուգայ, կ'ըսէ:

Դանիէլ աշտանակը ձեռքը սանդուխէն վեր կ'ելլար երբ յանկարծ հովը՝ սանդուխին վրայի պատուհանին փեղիերը հրելով ներս կը խուժէ եւ Դանիէլին ձեռքի ճրագը կը մարէ: — Դանիէլ հոն լուցի վառելը անկարելի գատելով շխտակ վեր կ'ելլայ եւ իրեն նշանակուած սենեակը կ'ուզլուի: Դուռը կը բանայ, սենեակը խոր խաւարի մէջ թաղուած էր. բայց երբ աչքը քէչ սցդ խոր մթայթեան կը վարժուի, անկիւն մը բան մը կը ուեսնայ. ա՛ն սոսկալի բան մը. — Տէր ոզորմեա՞ այս ի՞նչ է կը մոմիւայ աշաբեկ, աչքի՞ս կ'երեւայ կոր. ա՛ն այդ աշիճեալ մարդը երեւակայութիւնս պղտորեց . . .

Բայց ո՛չ, աչքին չեր երեւար, տեսածը ցնորք չէր. իրականութիւն մըն էր:

Մութին մէջ կ'երեւէր աւելի մութ մարմին մը որ կարծ մարդու մը մարմիոյն կը նմանէր. եւ որուն երկու աչքերը կը պճլացին վայրագ շարժունութեամբ մը. ի՞նչ սոսկալի աչքեր էին, մէջէն կանանչ կապոցտ կայծեր կը ցայտէն:

Դանիէլ ամբողջ անդամներով կը դողար, լեզուն բռնուած էր. այն կողմ չէր կրնար նայիլ, սարսափահար կեցած կը մասձէր որ գուցէ մեզմէ աղէները վրէժ առնել ուզէին իրմէ, քիչ մը առաջ զանոնք ծաղրած ըլւալուն համար վերջապէս մեծ ճիշ մը ընելով պկաս ապօալ:

— Մերկէլ տղա վեր հասի՞ր... օգնութիւն, օգնութիւն: Այս վերջնը պառկած էր եւ հազիւ իր սառուցիլ անկողինը տաքցնելու վրայ էր. երբ Դանիէլի աղեխարձ օգնութեան ճիշ խմացու, սաստիկ գգգոհ եւ իր անտեղի հրաւէրէն խմաս զջացած վեր վազեց:

Դանիէլին ձայնէն Ուլումպիկ եւ Միքայէլան ալ վըրդուխծ. վեր վիմած էին:

Երբ ամէնքը ձեռքերնին մասեր բռնած դուռնէն ներս մտան Դանիէլը շատ ողորմելի դիրքի մը մէջ գտան. խեղճը դրան քովի՛պատինէկրթնած կը հնաւար դալկահար եւ մասովը այդ ճիւաղին գտնուած անկիւնը կը ցուցնէր:

Անմէնքն ալ հոն նայեցան. արտասովոր բան մը չիկար, հոն կը դանուէր միայն Միքայէլանին վիօլօննելը եր պատեանին մէջը պարփակուուծ :

— Եղբայր ի՞նչ կայ. ի՞նչ եղար, կը հարցներ Մերկել աղա:

Դանիէլ շատ մեծ ճիգով կրցաւ բացատրել անոնց իր տեսածը:

— Երբ դուք վեր կը վազէիք առ տէյի ձայն մը ելաւ եւ . . . աներեւութեացաւ. ա՛ն ձեզի վեր կանչելուս համար արդեօք անոր բարկութեան առարկայ պիտի ըլլամ,

ձեր հիւրին մօրեղբօրը պէս գլուխս փորձանք մը պիտի բերէ այս տեսածու . . .

Խօսքը ընդմիջեցաւ ժա՛վ ժա՛վ:

Կատու մը մահճակալին տակը պահուըտած կը մլաւէր:

Եւ ամէն գաղտնիք բացատրուեցաւ. կատուն վիօլօնս սելլին վրայ նստած էր երբ Դանիէլ ներս մտաւ եւ վարցատիեց երբ Արթուրեանները վեր վագեցին:

Օր. Ուլումպիկ եղաւ առջի անգամ խնդացողք:

— Դուք գիտնական մը . . . ո՞ւր է ասանկ բաներու չէիք հաւատար. ինչո՞ւ այսչափ վախցաք:

Եւ ամէնքը քահքահով նորէն իրենց սենեակները քաշուեցան:

## ԶԵԼԵՆԹՕՍ

# Պ Ի Զ Ա Կ

Վիճակը նինէիս օրերէն եւ կամ աւելի կանուխ ժամանակներէ մնացած, գործադրուած եւ գործադրուելիք ընտանեկան զրօսանքներէն կրնայ դասուիլ որ ինքնին հեռի չէ առասպելական ըլլալէ: Բնտանեկան շրջանակներու մէջ օր առաջ կը խօսուի ասոր վրայօք մեծ կարեւորութեամբ:

Ըստնտիկ տուտուն, չորեքշաբթի իրիկուն, իր աւանդական լանուռաքի շալին ծալքերուն մէջ սեւ քուքալ մը կծկելով անխօսուէլ կը բանայ փողոցին գուռը եւ առանց եսին նայելու, իր տուտուական գնացքով ծովեզերք կ'իջնէ. եւ իր չոր շրթներով խօսքեր մրմաւէլ վերջը, եղերքը փշրուող եօթը ալիքներէն լեցնելով հետը բերած վիշը, նոյն քայլերով տուն կը վերադառնայ . . . բոլորպին վստահ իր գործին յաջողութեան վըրայ:

Երեկոյին երբ դուռ զրացի ժողվուեցան հետեւեալ օրուան ծրագիրը պատրաստելու տենչով, Ըստնտիկ առուտուն իր չաղամօզ մատներով կիւվէնը բռնած ներս մտաւ:

— Հա՛ նայիմ չօճուխներ, մէյմէկ պան ձգեցէք մէջը: Այս հրաւէրին վրայ, բոլոր նստողները զրպաննիւն պրպատելով մէկ մէկ առարկայ ձգեցին ջուրին մէջ, ուր արդէն կ'երեւար բռնութեան եօթը տարբեր բոյսերը վարդի թերթիկներով խառն:

— Հայտէ՛ նայինք Զըրթաբոս աղա, տուն ալ սկան մը նկյէթ ըրէ տէ՛ մէջը ձգէ :

— Քա՛ աղջիկ ի՞նչ նիյէթ ընեմ. նիյէթս շիտակը կ'ուզես նէ՛ երթալ պառկել է, աս լոխմա մը գիշերները նստելու չի գար, տուք քէ ֆէրնիդ նայեցէք . . . ինծի բասօ:

— Զէ՛, չէ՛, չէ՛ չըլլար անանկ պան, իլլէ տուն ալ պիտի ձգես:

— Հա՛յ բօստալ, ա՛ռ նայիմ. . . :

— Քա վո՞ւյ, չե՞ս խանիր, քա նայէ մամա, բանթաւ լոնի կոճակ մը . . . :

— Եա՛ հինգը մէ կեց կ'ուզե՞ս մատմազէլ . . . զամբը կը փրթէր կոր, խայիալ ըլլալուն կիւզէնին մէջը թող մնայ, ամա ետքէն կ'ուզեմ, բաթըոտըյի չերթայ:

— Դուք, միւսիւ կոմիկ, նուէր մը չէ՞ք հաճիր ձգել:

— Հրամմեցէ՞ք Օրիորդ առ փողկապիս բանսէն թող բաղդս փորձէ :

— Գուն մամա, ի՞նչ պիտի տաս:

— Եա՛, քիլէրին բալլինքը տամ ամա խայիալ չընէք աղջիկու:

— Բայց Օր. Նառդուհի, դուք չէ՞ք մասնակցիր ըստ կոմիկ:

— Ահաւասիկ սիրտ մը որ քրոջս ցիշատակն է . . . հրամմեցէ ք:

Ու երբ. բոլորն ալ իրենց կարգին նուէլները յանձնեցին՝ Ըունատիկ տուտուն այն չոր ձեռքերով առաւ ամանը ու պատուհանին դուրսը զետեղելով, բերանը ամուր մը կապեց եւ կախարդի մը վարպետ նայուածքով անգամ մը եւս աչք ձգելով ամբողջութեան վրայ, անկողինը քաշուեցաւ որ հող կը հոտէր, մրմուալով սակայն . . . հէյ կիտի ճահիպիք հէյ . . .

## Խ Ա Զ Պ

Առաւոտուն տեսարանը շատ բնական է: Ամէն ընտանիք իրենց վառեակներով մարգագետնին վրայ հոսհոն խումբ խումբ ժողուած, կ'ուտեն, կ'երգեն. Երիտասարդները աւելի անառակ՝ սրարերով խաղեր յօրինելով կ'սպասեն այն աւանդական կիւլէնին՝ որ մէջակ գայ: Մենք միայն պիտի հետեւինք Զըսթարոս աղայէնց խումբն:

— Մամա՛ կս պիտի քաշեմ մէջէն:

— Մայրիկ ինծի կիտես ա՛, օր առաջ խօսք տուիր:

— Տուտու՛, երէկ զիտես եա՛ անուշ ուզեցի նէ, աղջիկս քեասէն չեմ խօսեր, իշտէ գաղը կիւլէնը տուն պիտի քաշես ըսկի:

— Պէ՛ ճանըմ կեցէք նայիմ . . . Զապէ՛ր, տուն սանկ քսվս եկու նայիմ, տուք ալ ֆըստոլայի նստեցէք, Շահանդուռս պիտի քաշէ վիճակը, գիտէք ես մօրը առջինէկ աղջիկը պիտի ըլլայ, իմինէս պաշխա ո՛վ ունի նէ թող քաշել ասց:

— Եյ հայտէ նայինք սէ օյլէր վէրէմի ըրիք ինծի, սա չօնուխին կլոխը պան մը ծածկեցէք:

Փոքրիկ Շահանդուռը մէջտեղը նստելով գլուխը կը ժածկուի ու կ'սպասէ հրամանին որ քաշէ:

— Հայտէ՛, Զապէ՛ր, տուն Հայր մերը ըսէ:

— Հոռոքիկ հանըմ, դուն ալ հիմայ իլք սէյլիթը ըսէ հայինք:

— Քա՛ խաչոր բիւթիւն բիւթիւնէ մոռցեր եմ, հիչ մրտքս չի գար կոր: Կեցի՛ր նսցիմ: հա՛: էլի տըստօշ տուն կնա՛, հացդ թէքնէն կը լողայ:

— Հիմայ, ինծի մտիկ ըրէ՛ք, պատու եմ ամա ամէնքդ ալ ափուճ մը բրինծի սէ՛ս ճէպս կը լեցնեմ տէ

ճամբան թափելով թափելով կ'երթամ, ներսիդիներնուդ պէտէ կոճակ մը սատկեր է ձերին:

Պէն պիր ուզուն քամրշըմ

Գարունա տայտանըշըմ

Իստէր ալ խտէր ալմա

Աննընա եազըլնըշըմ:

— Հանէ աղջիկս հանէ, ժառքդ մէջը խոթէ տէ մէկ պան մը քաշէ:

— Քա՛ վո՞յ . . . հա՛ հա՛ հա՛, էյ հիմա կը մարիս: Քա՞ կոճակի Զըսթարով աղայինը չէ՞ր . . . էյ տօղրուսը, բէք աղուոր ելաւ աս սէյլիթը, քա՛ ափէրիմ Ըարնտիկ տուտու ինչ քարտայը քաւթու մին ես քի, Զըսթարոս աղային ճակատը գրուած ես հէ . . . կիտի սէնի էսկի քուսթ:

— Է՛յ Սոզոմոնիկ հայտէ շէքէր մը ծամէ:

Ֆէսլիէն տիքտիմ տուվարայ

Կէլէն կէչէն սուարայ

Պէ՛ն քիւչիւք, ևարի՛մ քիւչիւք

Իշմիկ Ալլահա գարայ:

— Տիսաթ ըրէ աղջիկս, չիփթ չի քաշես, մէկիկ մէկիկ . . .

— Մամո՛ մատնոց մը ելաւ:

— Քա՛ աս ո՞րինն էր կեցի նայիմ . . . հա՛ Թիլուիկինն էր, եարտ էր պակաս, դգանցոց, տահա կայնէ նայինք . . .

— Եյ սըրան ո՞րինն է :

— Քա՛ կայնէ Գոհարիկ հանըմ, միտքս իքէն սէյլիթ մը ըսկիմ տէ չի մասնամ:

— Բա՛, քա քուրուկի:

Երկինքէն մատնի մը ինկաւ

Եկաւ մատս խիսեցաւ

Ես կիսոցայ քի պախըռ է

Բախտէս ճէօհէր պանեցաւ:

— Եյ եաշա՛ կնիկ, եաշա՛, տուն ալ հասկցածդ չես, ծօ ագչամլարը ըստքը մասաւընտա պիր մանի օգու տէրսէմ, չիցտեմ տէրսին, ուտք, հէյ կիտի քէֆտոր հէյ:

— Հանէ աղջիկս, մէյմը խառնէ մէջինները տէ անանկի:

— Քա՛ վոյ աղտօտ սանտր մը:

— Քա Ըունատիկ տուտու տա մատնին սըխը պահէ, թէվէքէլլի չէ քի մատէդ շես հաներ, ամա սա սանտրը ամօթ չէ՞ր քի մէջը ձգեր ես, աղտոտ եռումուռնախ պանը:

— Աս ամէն պանիս սիտի խորաթէ՞ք չանչան կետուրներուն պէս, աղտոտ թէմիզ քուկիդ չէ եա, ինչո՞ւ պէտք:

— Հա՛, սըրան միւսիւ Մառտիկին եկաւ:

— Իրաւ իրաւ, միւսիւ Մառտիկի, բաղնասացական է բանածակական է ինչ է, այտուրմիշ ըրէ նոյցինք:

— Գիտէք որ տիկին, կեանքիս օրերուն մէջ առաջին անգամն է որ կը դանուիմ նմանօրինակ ընկերութեան մը մէջ: Վիճակի ինձ համար մութ ու տարտամ

գաղափար մըն էր մտքիս մ.ջ, որուն այնքան կարեւորութիւն չէի ընծայած: բայց բանաստեղծական երբ կ'ուզէք, ներշնչումի խնդիր է, ու հիմա ի տես այս հաճոյալի ժամանցին, սիրառ թող վերանայ . . . թող ներշնչուի ու այն ատեն պիտի ունենաք իմ մէկ ստանաւորս, պարագային համեմատ, որ կը յուսամ թէ գոհ կը ձգէ ձեզ եւ ձեր աղնիւ ընկերութիւնը:

—Քա՛ օտկդ սրագնեմ ի՞նչ էր ըստած, խաչոր քէ-լիմէ մը չի հասկցայ մէջէն:

—Քա՛ ինչ սէրսէմ ես դուն ալ, Աստուած տա սիրտս քէօթիւրմիշ ըլլոյ, աշկերս խաւարի, քի պէտիթ մըն ալ ես ըսեմ կ'ըսէ կոր:

—Քա՛ վո՞ւյ . . . առջիս քէօնայ, մեղքը շէ մօրկանը, աւանկ փիտան զաւակ մը քանի՞ տարիէն կը հասնի, վա՞յ մեղքիս, չի համնիմ չը կատարիմ սէ պէտ ըլլալու:

—Քա՛ նայեցէք մազերը կը գիթթէ կոր, նայէ մատները մազերնուն մէջը խսիեր է վիրա կը կզէ կոր:

—Աման տուն ալ չլցան զահէր, կրող կարդացողները մտմտան նէ ատանկ կ'ընեն:

—Քա ի՞շ կ'ըսէ, էյ անանկ է նէ Աստուած խօլայութիւն տայ, քա զոռ պան է եղեր սանիքի կիսնական ըլլալը, աղէկ որ տղաս տէմիրմիցի քով տուի:

—Ներեցէք, արք եւ տի՛նայք, քիշ ինչ ունկնդրեցէք, ինպիեմ:

—Էյ հայտ՝ սուս եղէք, կիսնական միւսիւն պէյիթ պիտի ըսէ:

Յօնքերդ աղեղ, դէմքդ է լրւսին,  
Մազերը թափած վրան մերկ ուսին  
Ով որ հանդիպի քեզ պէս զիրդ կուսին  
Սիրոյ ո՛հ շանթ մը փայլի ի սիրտ սին:

—Էյ, պառվօ, պառվօ, միւսիւ Մատափի:

—Ես ծեղի պան մը ըսեմ, կիսան քի օրէուա ըսաւ, չիչ պան մը չի հասկցայ:

—Էյ աման տուն ալ, Զըռթարոս աղտ, թէք թոհափ ես, թէք ալ աղուոր գուրցեց տղան:

—Հանէ՛ աղջիկս նայինք սա գիտնականին պէյիթը որի խըսմէթ պիտոի ըլլայ:

—Մամա սիրտ մը ելաւ:

—Քա կեցի նայիմ սա որի՞նն էր . . .

—Մամա, մամս իմա է ըսաւ Նտուգուհի կարմրելով եւ ամօթխածութենէն պիշ պիշ միւսիւ Մատափին նայելով, ի նշան չնորհակալութենան:

—Տեսա՞ք, խըսմէթ կ'ըսում նէ վրաս կը խնդաք, երկու ճահիլներուն թէք ույղուն պէյիթ ըսուեցաւ, ափէրիմ մանչտ:

—Խնդրեմ, յարգելի ունկնդիրներս, սրտիս էն յուղուած մէկ վայրկենին հատ մըն ալ ըսեմ ձեզ:

Վարդի մը պէս քեզ հոտուըտամ  
Կը նայիմ որ ձանձրոյթ չըտամ  
Թէ որ մէկ մը սիրեմ ըսես  
Կեանքս գոյքս քեզի կուտամ :

—Հանէ աղջիկս նայիմ,

—Քա վո՞ւյ . . . հիմայ կը մարիմ, թէմէլ չիվիս մը, էյ աս ո՞րինն է:

—Ազա քուկդ ըլլալու է. էյ տողառւու, դպիսը վարդ,

թումեր թումեր տէ հոզ կը հոտի կոր . . .

—Քա՛ ի՞նչ զէվք կ'ունես կոր, ըսպէնձ թափուղի, խոշափիդ կնա՞ց, խըսմանձ շուն:

—Է՛հ, իշալլահ խաթրերնիդ խօշ եղաւ, հէ՛ չօճուկւներ, մնացածն ալ գալ տարի, իշալլահ ողջ մնանք տէ Աստուած խամէթ ընէ նէ կէնէ էլլէնսիշ կ'ըլլանք ըսելով, տանտիկինը ոտքի ելլաւ եւ սկսաւ պզտիկ աղջկանը քըրտիկները սրբել: Խեղճ պզտիկը ժամերով ծածկոցին տակ քրտինք թափած էր լուռ, անխօս, վախնալով որ այդ պաշտօնէն կը հրաժարեցնեն:

Երեկոյին երր արածելէ դարձող ոչխարներու պէտ սխումք խումք ամէն ոք իր տունը կը դառնար, մեր վիճակի հանըմներն ու աղաներն ալ օրուան ժամանցին վրայ խօսակցելով, խնդակցելով իրենց տուները դարձան մինչ իրենք իրենց երկու վերացեալներ գլուխ գլխու քիթ-քիթի բաներ մը կը խօսակցէն . . . Օր նաողիկի ձեռքը թաղթ մը կար որուն վրայ մատիտով սա տուգերը կը գրէր:

Յօնքերդ աղեղ դէմքդ է լրւսին

Մազերը թափած վրան մերկ ուսին եւն:

### ՎԱՐԱՆ ՓԱՓԱԼԵԱՆ

## ՑԵՍԱԿՑՈՒՑԵԽԵՆ ՍԸ

—Աչքդ լոյս, Սուրբիկ հանըմ, իմացայ որ թուու նշաներ ես:

—Հա՛ աղջիկ, աշքդ լրւսով, տարոսը քուկինիդ:

—Հէմ ըսին որ 100 ոսկի ալ փարա կուտաք կոր եղեր, իրա՞ւ է:

—Հա՛ աղջիկ, տղան էլմասի պէս տղայ, բանը գործ գիտցող, թէք չնորհքով, ինչո՞ւ չի տայինք:

—Աղէկ տմա, քուրուկ, հիմակուան ատենն ալ ատար փարան գտնալը խօլայ բան չէ:

—Մարկ ըրէ՛ որ պատմեմ, քուրուկ տէ, դուն ալ զարմանաս որ ասանկ միւրմէթ կրնայ մի ըլլար եղեր:

Ողորմած հոզի փեսաս, լրւսերուն մէջը պառկի հէմէն, թէք գործը գիտցող մարդ է եղեր. ողջութեանը սիկուրթայի տրեր է տէ մեռնելէն չաբաթ մը ետը 200 ոսկի փարան սիկուրթաճին իր ծառքովը բերաւ համբեց:

—Քա ամա իմ կիտցածս էր նէ, փեսադ տուն չունէր խանութ չունէր. ատ ի՞նչ սիկուրթասի է. իլլէքի կացած տեղն ալ 60 դուրուշէն էվէ քիրա չէր իտար:

—Հա՛, ան ատենը մենք ալ զավալը մարդուն մեղքը կ'առնէնք քի քիրան աժան ըլլայ տէյի չօճուխները ծակէ ծակէ, մէյէր իսէ հախ ունի եղեր մարդը ինքինքը սիկուրթայի տրեր է եղեր տէ, ամսէ ամիս իրմէն զրկելով փարաները սիկուրթաճին կուտայ եղեր, որ մեռնի նէ տղաքը հայպէ հասըլ չըլլան:

—Քա՛ ատ ի՞նչ աղջէկ բան:

—Կէլ կիթ, գիտես ա, ան թաւուի պէս մարդը իրեք օրուան մէջ կլոտորեցաւ. Աղջիկս ըսես նէ մազաղ-

կուն բան մը եղեր, ի՞նչ ընելիքը շաշրմիշ ըրեր էր. մէյ մըն ալ նայիս որ, սիկուրթաճին իմացեր է մեռնելը, ո՞յ հէմէն Սասուած բանն յաջողէ, մէկ օրը հազար ընէ. ինչ ըսեմ. Հետո 200 սոկի առած բերաւ՝ աղջկանս ծառքը դրաւ, ըսաւ քի Կոմիտաս աղան ողջութանը ինքինքը սիկուրթայի արել է քի մեռնի նէ 200 սոկի տղացը մընայ տէյի: Անլիտէ Միրիճանս, Աղաւնիա, աղջիկս թուղթ մը իմզալամիշ ըրին, բարաները առին:

—Ա՛խ, Սուրբի՛ հանըմ, մասալ կ'ըսես կոր կիտես քի: Քա ատ փարայէն կուտաք կոր հիմայ հա՞:

—Եա, հէմ ատ փարային կէսը Միրիճանս սէրմայէ ըրաւ տէ խանութի թէղիեանի տէր եղաւ, հէմ մեղ աղուոր աղուոր կը նայի կոր, կէսն ալ Աղաւնիիս թրախօմա կուտանք, կը կարգենք կոր.

—Քա՛ քուրուկ ատ սիկուրթաճինն անունը ըսէիր աէ մէյմը երթայի տեմուէի, աճապա Զատէլիս համար ալ կրնա՞նք պանն մը ընել:

—Մի՛ կենար, գնա՛, ատ սիկուրթային Գայտան ան խըտար տեսայ քի ամինուն սիտի զուրցեմ որ անօթի կենան տէ գրուին, չիւնքի խումարան փարայ ձգելն աւելի Գայտալցէ՛: Քա՛ տեղն ալ բէք խօլայ է:

Դառնիկ Աստուած ատուրեան ներկայացուցիչ էթիթ ԱՊԱՆ ընկ. Ստամոլ Անանիատի խան:

Մ.

րոջս հետ ամսւսնացիր, որովհետեւ մայրս երգում ըրաւ որ, մինչեւ որ մեծ քոյրա չանդաւորի, զիս չպիտի ամուսնացնէ:

\* \* \*

Վաղեմի հնակարկատ մը՝ որ պօրսայի խաղերու մէջ հարստացած էր, անցեալ կիրակի խիստ շքեղ հագուած ներսայի մեծ փողոցէն անցած պահուն, իր հին ընկերներէն մէկուն հանգացաւ, որուն հագուասները մաշած, եւ բաճկոնին օժիքը չափապանց խղուած էր:

—Արդողարդդ սքանչելի է ընկե՛ր, ըսաւ հարուստը ծաղրական շեշտով մը. բայց ներեցէ՛ք որ ըսեմ ձեղ թէ բազմաթիւ կեղտուա արատներ կան հագած ժատէին վրան:

—Կը տեսնեմ որ դուք ալ շատ խնամով հագուած էք, պատասխանեց միւսոր. որովհետեւ բոլոր արատներն ուղղ վրային գեղեցիկ ուղինէն մըն էք հագերի:

\* \* \*

Հաճի Մանուկ աղան, ժամանակէ մը ի վեր, շուկայ գործի չէր երթար: Առջի օրը կընը՝ հաճի Բրաբ հանըմը, ամուսնոյն կ'ըսիր:

—Քա՛ աս մինչօք սօնը տունը նստելուն ծարը ո՞ւր սիտի երթար, մա՞րդ Աստուծոյ, չարչի է՛լ գործ մը մինաւէ, նոյէ, ամին մարդ բանին գործին ետեւէն է. քիչ շատ կը վաստիին կոր:

—Պէ կ'ի՛կ, բարա պէտք է. առանց ստակի ի՞նչ գործ կ'ուզես որ ընեմ . . .

—Հի՞ օր չե՞նէ պարտք ըրէ. անոր ալ ստակ պէտքը չէ՞ ետ:

## Կ Լ Հ Ա Խ Ա Տ Ա Փ

Կը հաւատա՞ք որ եկեղեցական երգեցողոթիւնները կանոնաւորելու համար, կրօն. Ժողովոյ ձեռնարկութիւնը յաջողութիւն գտնէ :

—Կը հաւատա՞ք որ Պատրիարքարանի պիտմէն հաւատարակչուու համար դարման մը գտնուի:

—Կը հաւատա՞ք որ Օթաքէօյի Ա. քարոզիչը ցաւ զգացած չըլլայ թաղ. Խորհրդոյ նոխկին անդամներէն ոչ մէկուն շը վերընտրուելու դժրազգութեանը համար:

—Կը հաւատա՞ք որ Զիգմէծնեան Արիստուկիս քահանան, հրաժարի ամսւանական արձանագրիչ ըլլալու պաշտօնէն, քանի օր բազմաթիւ կարօտ եւ անօթի քահանաներ կան:

—Կը հաւատա՞ք որ Պօղոս բաշա Նուլար՝ Պօլսոյ թերթերուն կարեւոր գումար մը զրկէ:

—Կը հաւատա՞ք որ Եղիստոսի տոաջնորդի ընտրութեան խնդիրը այս ատք օղերուն մէջ տաք կերպարանք մը առնէ:

—Կը հաւատա՞ք որ Նիկոմիդիոյ առաջնորդը հրաժարական տայ իր պաշտօնէն:

—Կը հաւատա՞ք որ Իզմիրի ազգ սնտուկին պարտքիր վճարող բարերար մը գտնուի այդ քաղաքին մէջ Ասոնց ոչ մնկուն կը հաւատամ

ԵԱ

## Շ Ա Ռ Ա Մ Ր Ա

Պարոն մը իր սսրասաւորին հարցուց:

—Ստակ ուղելու համար սա անպիտան Մ . . . ին պացի՞ր:

—Այո, գացի:

—Ի՞նչ պատասխանեց:

—Մասնիշ չըսի . . . առանց ստակ առնելու ո՞ւր կ'ուղես որ երթամ, ըսին

—Եյ ի՞նչ ըսաւ:

—Ի՞ր աւանակին քով որ կ'ուղես, հոն գնա՞ ըստ . . . ես ալ ձեր քով վերազարծայ:

\* \*

Ծխախոսը ասկէ անիէ հայթայթող ծխատէր երիտասարդ մը, առջի օրը իր մէկ բարեկամին՝ մտերմօրէն ըստ:

—Ո՞հ, գու միշտ պատրաստ սիկառ կը ծխես, ինձի հատ մը տուր:

—Չունիմ, որովհետեւ սիկառ ծխելը խապատ թուոցի:

—Ծխելը դադրեցուցի՞ք . . . բայց ի՞նչո՞ւ համար:

—Ե՞ն, իրաւ որ, զքեզ սցդ յոռի սովորոյթէգ կ'ետ կեցնելու համար:

\* \*

Երկու սիկահարներու միջնւ:

—Ոչ, օրիորդ, եթէ զիտնայիք ո՞ր աստիճան կը սիրեմ զձեղ. չի կայ զոհողութիւն մը, որ ձեր սիրոյն յօժարակամյանն չառնում:

—Շի՞ իրա՞ւ կ'ըսէք. ուրեմն ինդրեւմ իմ սիրոյն քը-

## ԿԵՍ ԱՊՅԱՆԻ ԱԼ ԹԱՓԱՌԻՒԽԻՆ

Կարդացի թափառական տողերգ Պ. Թափառիկ, եւ ի՞նչ կ'ըսես, թափառական Հրեան միտքս չիյնայ մի, ան լեռները կը պատէր լաւագոյն ապատանարան մը զըտնելու համար, դուն սակայն բարեբաղդ կը համարուիս Սուրբիանդակի յետնակողմը վայելելու պատուին արժանացած ըլլալուդ համար . . .

Լուսնոտի տողերգ կարդալով, կը մտածեմ թէ երեւակայութիւնդ գրգռուած պէտք է ըլլայ, ասոր ըսելիք չի կայ:

Եթէ իմ ցցուցած հեղինակներուս գրքերէն մէկ մէկ քառ սորված ըլլայիր, պիտի կրնայիր քեզի պատշած ոճ մը, եւ հետեւաբար քիչ շատ գրելու ձեւ մը սորված ըլլալ, որով մէկ կողմ պիտի ձգէիր ծիծաղաշտրժ կակազումերգ, որոնք քու գատարկ գանվիդ մէջ սնանելու միայն դատապարտուած են:

Եթէ յաջողիս ուրիշ անգամ մըն ալ . . . Սուրբիանդակի առաջնակողմը գրաւելու պատուին արժանանալ, կը տեսնուիմ այն ատեն քեզի հետ . . .

Ապտակին մրւս մասնալ այն ատեն կը նետեմ երեսիդ, ո՞վ պապա թափառիկ:

Ա.Փ.

Ծ. Խ. Այս պատասխանը «թափառիկին» մրայն ուղղուած է:

Յաջարդ թիւին մէջ ուրիշ յօդուած մըն տլ սիտի հրատարակուի, որ առաջին յօդուածին շարունակութիւնը կրնայ համարուիլ եւ որուն մէջ Ասմոթիացիներուն լոււագոյն կողմերը նկարագրուած են:

Այդ յօդուածը հրատարակուած պիտի ըլլար մինչեւ հիմայ, եթէ մէկ քանի կանխակալ թիւրիմացութիւններ պատճառ շըլլային անոր յետածդ ման:

Ստացած ենք նաեւ մէկ քանի գրութիւններ որոնք չափանի հրատարակուին անոնց մէջ անձնական գծուծ հաշիւներ խառնուած ըլլալուն համար:

## “ԾՈՂԻԿԻ” ՀԵՌԱԳԻՒՄՆԵՐԸ

ԱՏԱԲԱՋԱՐ Մայիս 24.—Արամեան վարժարանին մէջ բաներ մը դարձեր են: Մանրամասնութիւնները նամակուի:

ԱՏԱԲԱՋԱՐ Մայիս 25.—Ներսեսեան վարժարանի աշակերտները գերեզման տարուելով, Մաղիկի հատուածներ արտասանուեր ու տրամախոսութիւններ եղեր են:

ԱՏԱԲԱՋԱՐ Մայիս 26.—Դիմին վրայ դրած է. (Ականջը խօսի բացուեաններուն):

ՀԻՄԱՆԴԻԱՆՈՅ 27 Մայիս.—Այսօր Աղդ. Հիւանդանոցի մէջ կատարուեցաւ հաստատութեան տարեդարձը. չքեզ սեղան մը արուեցաւ. բաժակներ առաջարկուեցան բարեբարաց յիշատակին համար: Ի մէջ այլոց Պարտիզակի Վահան վարդապետ հետեւեալը խօսեցաւ:

«Լուսաւորչաց լոյս հաւատքը մինչեւ հիմայ անխախտ պահած ենք, գինի խմենք, գինի:

ՀԱՅԵ 28 մայիս.—Մեր վարդապեաը բաւական գդածուեցաւ լրագիններուն գրածներէն եւ հիմակ քաջուած է մէկ կողմ: Նոր տնտեսական ժողով մը կազմուեցաւ քաղաքիս պատուաւոր վաճառականներէն, որոնք վարդապետին հասոյթի աղբիւրները ցամքեցուցին: Հալէալ երթէք այս քան կանոնաւորութիւն տեսած չունէր:

ՄԱՅԻՉԻ ԳԻՂԻՂ, 22 Մայիս.—Օր նոր, պատմութիւն նոր: Մանուցուած է թէ, ով որ հաշուական ինդիլ մը ունի Թագ: խորհուրդին հետ եւ կ'ուզէ օրինաւորապէտ յանձնելզայն, անընդունելի պիտի գատուի, մինչեւ որ իր հաշուետուութիւնը ընդունուելու մասին նախապէտ աւերսագրով մը արտօնութիւն չի խնդրէ: Առջեւին առկը տակաւին ինչծիծաղելի բաներ լսելու բաղդը պիտի ունենանք:

## ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆ

Ազգ. հիւանդանոցի Եղրդ տարեգարձը հինդշարի օր կատարուեցաւ մեծ հանդիսաւորութեամբ:

Առաւատուն Ս. Պատրիարք Հայրը շրջապատեալ եպիսկոպոսներէ, վարդապեաններէ և քահանաներէ, նորաշէն անոյշ ջուրի աղբիւրի բացումը կատարեց: Ս. Պատրիարք Հայրը կայս. պալատ հրաւիրուած ըլլալով, Տ. Դէորդ եպիսկոպոս կ. օրուան հանդէսին վրայ հակիրճ այլ ազգու քարոզ մը խօսեցաւ: Պատարագի աւարտումէն յետոյ պատարագիչ սրբազնը հանդիսաւոր թափորուլ առաջնորդուեցաւ կիւլպէկւեանց գերեզմանին վրայ, ուր հողեհանդստեան պաշտօն կատարեց: յետոյ նոյն թափորով հաստատութեան բոլոր յարկերը այցելեց և օրհնեց ամէն դասակարգի պատասպարդեանները:

Ի վերջոյ շերեղ սեղան մը տրուեցաւ հրաւիրեաններու ուր բաժակ առաջարկուեցաւ նախ Վեհ:

Սուլթանի արեւշատութեանը, ինչպէս նաև ամենայն հայոց Ս. Հայրապետին, Տ. Մաղաքիս Ս.

Պատրիարքին, Հիւանդանոցի բարերարներուն յիշատակին և Հոգաբարձութեան անդամոց կենացը:

— Ճարտար ջութակահար, դաշնակահար և երաժշտական հեղինակ թարութիւն էֆ. Սինանեան

գրոսական ճամբորդութիւն մը կատարելու համար հինգշաբթի օր ֆրանսական «Էգուաթէօր» շոդենաւով մայրաքաղաքէս մեկնեցաւ դէպ յիզմիր :

## Վ. Բ. Ի. Պ. Ա. Կ

Անցեալ շարժուան Ծաղիկի մէջ աչպիտի մոռնամ, վերնադրով յօդուածին գլուխը գրուած, առջ. Բլատեաննը պէտք է կարդալ առ. Զ. Բլակեան :

# Է Փ Ի Թ Ա Պ Լ

[ՄԻԱՅԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՑ]

## ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՈՐ Կենաց Ապահովագրական Ընկ.

ԵՐԱՇԽԱՀՈՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԻՆ Է

1 Միլիառ 227 միլիոն Քրանե

ՆԵՐԿՍՅԱՑՈՒՅԻՉ Կ. ՊՈԼՍՈՅ

ԳԱՐԱՆԻԿ ԱՍՏՈՒԱԾՈՒՏՈՒՐ

## ԹԱՇՃԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Բերա Մեծ Փողոց թիւ 308 Քօնֆօրտիայի դիմաց

Պատիւ ունին ծանուցանել իրենց բազմոթիւ յաճախորդաց թէ իրենց գաճառատունը վերստին բացուածէ, միեւնոյն տեղը, ուր կը ծախուին ըստ առաջնոյն կանաց շրջազգեստի համար ամեն տեսակ պիտոյք, Տուուլէր, կոճակ, առենեն, ժապուէն, ժանեակ, եւայն եւայլն. ու կանաց արդուզարդի վերաբերեալ իրեղիններ, բարիզի առաջնակարգ գործարաններէ սպատառուած։ Այս գաճառատուն իր 25 տարուան յարատեւութեամբ արգէն արգոյ յաճախորդոց վտահութիւնը գրաւած ըլլալով աւելորդ կը համարուի կրկին յանձնաբարել։

## ԳՐԱՏՈՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

Զագմագնըլար, Վալիսէ խան

Բառդիրք Անգլ. - Հայ. Վ. Յ. Յակոբեան, գին քառագոնէ 54, ընտիր թղթուն անտիր թղթով 108 : Գաւառական կարու պարագան առ 30 % :

Բառդիրք Տէմիրձիպաշեան, զրքին ետեւը յատուկ գույնու գերազ գին քառագոնէ 15, լաթակազմ 17 : Պարագան առ 30 % զեղչ :

Պէտք ունեցաւ պարագան գիմել պարտին։



Տ.Բ.Բ.

Բաց ի հայ եւ հայատառ Տաճկերէն բազմաթիւ վէպերէ, գրատան մէջ կը գտնուին Հիւկոյի, Զօլայի, եւ այլ բազմաթիւ երեւելի հեղինակաց զրքերը, հանդէսներ, ամէն տեսակ դասագրքեր, մանկավարժական սպատիկերազարդ զրքեր։ Ուսուցիչք, ուսուցչուհիք, զրասէրք կը հրաւիրուին այցել եւ օգտուիլ առիթէն։

Թէ վաճառելի եւ թէ վարձու զրոց պայմանէք մատչելի են ամէն քսակի։

Գրատունը բաց է ամէն օր, եւ պատրաստ ամէն տեսակ յանձնաբարութիւն կատարելու, եթէ փոխարժէքը կանխիկ է։

[Հաստատեալ յամին 1852]

ՏՏ. Ա. ԽԱՇԱՏՈՒՅԻՐԵԱՆ եւ ԱՐԴԻ

ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄԱԲՈՅԺ

Թիւ 396, Մեծ - Փողոց Բերա

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը . ճիշդ Զըպուգնեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենապատիկ ցաւած ակռաներն մէկ անգամէն կը լեցուին, ցաւով դիմելու եւ բուժուած վերադառնալու պայմանաւ։

Նորահնար եղանակաւ, նսւրք, ճաշակաւոր եւ դիմացիւն արհեստական ակռաներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի, դէմքի ծեւաւորութիւն ըստ տարիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ։

Բերնի հիւանդութիւնք կատարելապէս կրբուժուին, ինչպէս նաև թմբեցուցիչ գեղերու, եւ ամենակատարելագործեալ աքանաներու միջոցաւ առանց ցաւի ատամանանութիւն։

Յ. Գ. Զմեւները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր), ինչպէս նաև ամէն օր, մինչեւ կէս զիշեր) հիւանդ կ'ընդունին բերայի գործատեղին։

## Ա Զ Դ



Այս անգամ կը վաճառուին մեծ ու փոքր քանակութեամբ Ազգ. Հիւանդանոցի սեղչականմաքառառ դերձաններն հընտարիչ Մեսրոպովիչի դրասենեակն որ ի կ. Պոլիս Գամանասո խան թիւ 1:

Այս առթիւ կը խնդրուի Արգոյ հասարակութեանին որ փութան փորձել այս դերձաններն Փորձառու եւ մասնագէտ անձններ հաստատած են առաւելութիւնը հրապարակի վրայ գտնուած առաջնակարգ դերձաններէն։ Փորձեցէք եւ անմիջապէս պիտի տեսնէք առաւելութիւնը։

Եւ միանդամայն օգնած պիտի ըլլաք Ս. Փրկչ Ազգ. Հիւանդանոցի հարիւրաւոր խեղճ եւ անկար պատըպարելոց։

## Բաժանորդագրութիւն [կանխիկ]

Պոլիս եւ Գաւառներ Տրկն. 50, Վեցմա 25, Եռմա 15 զ. Օտար երկիրներ » 12, » 6, » 3 դր Դրամի տեղ բօսթայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն, թղթատարի ծախսք մեր վրայ է։

ԾԱՂԻԿԻ Խմբագրութեան եւ Վարչութեան վերաբերեալ ամէն գրութիւնք պէտք է ուղղուին Սո

## ՄԱՐՏԻՐՈՍ ՏԼՈՔՄէՃԵԱՆ

ՏՆՈՐԵՆ ԾԱԼԻԿ ՇԱԲԱՑԵՐԵՒ

Ղալաթիա, Նորատունկեան խան

Արտօնատէր Ա. ՌԱՔԱՑԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. ՊԻՊԵՐԵԱՆ

Հիւմանկալի խան միջնայարկ թիւ 18